

ցնելու ի նպաստ մեր մատենագրութեան, և այդու՝ անկրոռուս պահել գաւառի հայ ժողի, հայ սրտի և հայ կենցաղի արտազրութիւնները։

Հ. Դ. Տ.

## ԱՅԼԵՒԱՅԹԻՔ

### ՏԻՄՈՒԽՏԱՐԵՆ ՄՈՌՅՈՒԱԾ Էջ Մը

Այս վերջին տարիներ, յոգնած և առաջացած ասրիցիս պատճառաւ տպարանական զործերէ խսպատ մեկուսացած ըլլաւովս, որուն յիսուն տարիներ, տեղական ամէն լեզուով և արուեստին ամէն հիւղերուն մէջ շարունակ աշխատած եմ, մասնաւոր հետաքրքրութիւն մ'ունեցայ զիտնալու համար, թէ ինչո՞ւ հայ տառերով տպագրուած ու և է հարազատ թարգմանութիւն մը, նոյն բնագրին գրեթէ կրկին ծաւալը կ'ունենայ և շատ աւելի սուզ կ'արժէ մեզի։

Իրաւ է թէ նիւթին երեսոյթէն կամ մեր ասացուածքէն զատելով՝ թերես ումանց համար կարեռութենէ զորկ տարրերութիւն մը համարուի այն։ Սակայն իրականին և գործնականին մէջ այնպէս չըլլալով՝ շատ ուշագրաւ է նաև անոր տարրերութիւնը և մեծապէս կը վնասէ մեր գրական համեստ ծաւալումին, երբ մանաւանդ մեր մոտարականներէ շատեր չեռու են տակաւին նիւթապէս նախանձելի վիճակ մ'ունենալէ, և մեկնասներ կամ հրատարակական ընկերութիւններ ալ գոյութիւն չունենալով՝ մի միայն այդ տպագրական ծախուց ահարեկող երեսոյթէն խրաշելով՝ խիստ շատեր կը խոսափին և ձեռնթափ կը մնան իրենց բեղուն մտքի գոհար արտադրութիւնները լոյս աշխարհ բերելու։

Ես յաճախ դիտած ու փորձած եմ, թէ ամենէն ինսամով տպագրուած հայերէն օրաթերթ մը, իր ամրող պարունակութեամբ կարդալով, եթէ մէկ ժամէն կ'աւարտի, մի և նոյն ծաւալով և միանոյն

բունք տառերով տպագրուած ֆրանսերէն կամ անկլիարէն օրաթերթ մը անշուշտ երկու երեք ժամէն, իսկ յունարէնը և թրքերէնը չըսր կամ հինգ ժամէն հազիւ կ'աւարտի և աւելի շատ հիւթ և նիւթ կը պարունակեն իրենց մէջ։

Կը կարծեմ թէ սխալած չեմ այդ մասին, քանի որ փորձերն ալ ինքնին կ'ապացուցանեն զայն ներկայիւս չի պիտի ուզեմ անշուշտ տպագրութեան զիւտին պատմութիւնը և անոր մատուցած օգտակարութիւնը կրկնելով՝ ընթերցուները ձանձրացնել, բայց եթէ անգամ մը միայն 18դ դարու կիսուն կատարուած գործողութիւններուն վրայ ակնարկ մը շրջներ, հոն պիտի տեսնենք որ մեր նախնիք և ողբացեալ արուեստակիցներէ շատեր, այնքան մեծ զարգացում և արուեստագիտական մեր վայելած դիւրութիւնները չունենալով հանդերձ ողի ի բոխն և հեւատանջ աշխատանքով՝ հայ տառերը, կարելի եղածին չափ, իրենց նախնական կոշտ վիճակէն զուրս հանելով՝ մեծ մասամբ յաջողած են պէտք եղած նրբութիւնները տպկու, նորեր և բազմատեսակ զարդարեր հնարելու, և մինչև իսկ մեր ցոյց տալ առաջարկած սղագրական թերութիւններուն մասամբ առաջըց առնելու համար փակագիրեր և ծոցագիրեր ալ աւելցնելու անոնց։ Բայց այդ թուականէն ետքը կարծես սառ մեռելութիւն մը յաշորզեց անոր, և մենք արդիշական տպագրիչներս չետաքրքրուեցանց ընաւ գէթ պատիկ նշանախեց մ'իսկ աւելցնելու անոնց վրայ, կամ աւելի ճիշդն ըսելով՝ արգէն եղածէն լիորէն բաւականացած, միմիայն մեցնաներու արագաշարժութիւնն և տառերու առատութիւնն օգտուելով՝ ջանացինց պարզ խանութպանութեան մը վերածել զայն, մանաւանդ անանկ ժամանակի մը մէջ՝ ուր այդ արուեստ՝ մոտաւորականութեան հնտ համբնթաց՝ որ ըստ օրէ նոր փոփոխութիւններ կրելով հակայացալ կը յառաջադիմ ամենուրեց, իսկ զալով մեր թրքահայ յարգելի գրածութիչ բարեկամներուն, թող ներուի մեզ ըսել, որ անոնց

ևս մեր հայ տառերու նկատմամբ, պարզ ընդորինակողի մը սահմանէն դուրս չելան բնաւ, և ցաւալի է բռել նաև որ անոնցմէ ումանց, մինչև իսկ իրենց չարաշահութեան սուր հոտառութեամբ համարձակեցան պը-րասին կամ կաղամքին աւելորդ տերեներ աւելցնող մեր թաղային շրջուն բանջարա-վաճառներուն պէս, իրենց ձուլարանէն արտադրած տառերուն ծաւալը ընդարձա-կելով՝ կապարի ծանրութենէն և կալացարի խնայողութենէն օգտուիլ:

Այս մասին անցեալէն վեցյիշում մ'ը-նել աւելորդ չի պիտի համարիմ, 1860ին էր, կարծեմ, իմ ողբացեալ վարպետս, Տիգրան Քարութիւն Տէտէեան, չորրորդ անգամն ըլլալով՝ իզմիրէն բարիզ կ'ու-ղերդէր իր առևտրական գործերով, և մի և նոյն ժամանակ նաև իր տպարանին համար նոր կազմածներ բերելու մոտա-դրութեամբ:

Երբ 60ական թուականներու Միւնի-սփիեանի, Քիւրքճանանի և Ճանիկ Արամի նման տպագրական արուեստին նույիրուած վէթերաններէ մէկը — ողբացեալ Տիգրան Տէտէեանը յիշելու կը հարկադրուիմ, — իր այնքան ճոխ, բազմազան և համբա-ւատոր հրատարակութիւններուն համար, չկարծուի թէ անիկա բազմաթիւ գործա-ւորներ աշխատցնող և արագատիպ կամ ունաշարժ մեքենաներ ունեցող մեծակա-սոյց հաստատութիւն մ'էր, այլ իզմիրի հայնոցին կեղրոնը, թէշիտիկ պողոսային հոյակապ և քարուկիր շնչերուն կարգը, իր հօրը մէկ սեպճականութիւնը եղած ընդարձակ այլ անշէն հովի մը վրայ կա-սուցուած անշուր և խարիսուլ սրահ մ'էր, որ 20 տարիներ ետքը միայն չէնքի վե-րածուեցաւ, և ուր կ'աշխատէին երեք գրաշարներ միայն իրենց ձեռքին տակ ունենալով կիթէմակէրկեան ճախարակա-ւոր մամուլ մը, ինչպէս նաև գրածուլումի ձեռական կազմածները, որը իրենց մաս-նաւոր վարպետները ունէին մայուն կամ այցելու:

Ահա այդ երեք գրաշարներն էին միայն որք լիօրէն կը գոհացնէին ո՛չ միայն

տեղույն երեք հսկայ և կարողագոյն թարգմանիչները (Մ. Մամուրեան, Զի-լինիլիրեան և Նուպարհան) այլ նաեւ Արև. Մամուլ ամսաթերթի կանոնաւոր և անիրափան հրատարակութիւնը և ուրիշ շատ մը գպրոցական դասագիրքեր և տե-ղական ֆրանսերէն կամ հայերէն զանա-զան հրատարակութիւնները եւ գիտէք ինչ կը ստանային ասոնք իրենց այս աշխա-տութեան փոխարէն. տառերը վերատին իրենց տառակին (քառա) ցրուելու և ամ-րողջ սրբագրութիւնները, մինչև յատ ի տր-պիտ, իրենց վերաբերելու պայմանաւ, իւ-րաբանչիւր 750 բառեակ (քատրա) շա-րուած տառերու փոխարէն մի միայն ճնճի-դահեկան, երբ մէծիտիրէն այն ատեն իզ-միրի մէջ ՅՅ դր. կ'արժէր, ահա այս աննշան երկցած գումարով այդ գրաշար-ները շատ ազատ ու շատ բարեկեցիկ կերպով կ'ապրէին և իրենց տունն ու գաւակները կ'ապրեցնէին, վասն զի անոնց յաջողակները մի և նոյն պայմաններով շաբաթը 48 էջ կը շարէին, իսկ համբակ-ները առնուազն 32, որով շաբաթական 120էն մինչև 180 դրչի գումար մը կը ստանային, ինչ որ այն օրերուն լիօրէն կը բաւէր իրենց ծախըբեռն: Զմոռնամ աւելցնելու թէ նոյնչափ գումար մը կը ստանային մեր յարցելի և մեծանուն թարգմանիչները իրենց մեծահատոր թարգ-մանութեանց իւրացանչիւր 48 էջին փո-խարէն, թէեւ անոնց ապրուստի միակ գրադումը այդ չըլլար և իրենց հանգը-տեան ժամերու կամ գիշերային աշխա-տութեանց մէկ բացառիկ շահը համարուէր այն:

Ողբացեալ տպարանատէրը այս տեսակ կարգադրութիւն մ'ընելու հարկադրուած էր անշուշտ, յաճախ և շարունակ ինց տպարան չգտնուելուն պատճառաւ. վասն զի անիկա որբան որ տղայ ի տիոց ար-դիւնաւոր տպարան մ'ունենալու նույիրած էր ինքզիները, մի և նոյն ատեն իր հօր և երկու եղայրներուն մասնակցութեամբ առևտրական մեծ տուն մ'ալ կը կառավա-րէր, և ափիոնի, խոզկաղինի և ուրիշ զմիւու-

նական բերքերու արտածումով կը զրադէք և հազիւ ժամանակ կ'ունենար - միշտ կէսօրէ ետք - տպարան զալով՝ իր թարգմանութեանց և հրատարակութեանց գործերով զբաղելու:

Այս այդքան զրազութերով միշտ ծանրաբեռնած անիկա, երեկոյեան զործաւորներուն արձակուրդէն ետք, յաճախ իր աշխատանոցը կ'առանձնանար, ուր երբեմ զիս ալ վար կը դնէր, իրբ և ամենէն նորավարժը օգնելու համար իրեն. ես վարժարանէն նոր ելած տղայ մ'էք զեռ այն ատեն: Անիկա ֆրանսերէն գրքի մը մէջէ կարդալով և նորահանար գործիքներով՝ զորս յատկապէս բերել տուած էր երուպայէ՝ պղնձեայ թելեր կը կտրատէր շարունակ, կը խարտոցէր, առջասպի ջուրերը կը բարեխաննէր և հալած ու պազած մեղրամանէ բւաբներ պատրաստելովն զրածութական մայրեր (մարրիս) ջինելու փորձեր կ'ընէր և թէւ գուն ուրեց կը յաջողէր՝ սակայն բնաւ չէր վհատեր և միշտ կը կրկներ:

Երբ հոս պահ մը մեր նպատակէն շեղելով՝ 187 դարու կիսուն կամ անկէ թիշ առաջ ապրող մեր թթբահայ վարպետները և տպագրիչները կը յիշենք, չկարծուի երբեց թէ անոնք մեր ներկայիս վայելած արուեստական զիւրութիւններէն կամ մերենական առաւելութիւններէն մէկը ունէին ի ձեռին, այլ անոնք առենքն ալ հին և անրաւական միջոցներով՝ ինչպէս նաեւ ձեռական յամառ աշխատութեամբ հազիւ կը յաջողէին ոչ միայն նորութիւններ և փոփոխութիւններ ներմուծելու՝ այլ նաև նորանոր ահսակներ ալ աւելցնելու մեր տառերուն մէջ, մանաւանդ այն օրերուն՝ երբ տակաւին զեղարուեստական նըրութիւնն և մաթեմաթիքական ճշգութիւններ շատերու անձանօթ ըլլալով՝ շոգիի ոյժին և մերենական արագութեան վրայ տակաւին զալափար մը չունէին անոնք:

Պէտք է զիտնալ թէ ինչ որ այժմ մենք, մեր ի ձեռին ունեցած շոգեշարժ մերենաներով և մէկ անձի զեկավարութեամբ վայրէկ կարողական մը մէջ կը կարողանանք առ

նուազն ՅՈՒ աւելի թուղթ տպագրել, մեր օրերուն երկու անձով իսկ (տպագրող և մրահար), միայն մէկ թերթ հազիւ կը կարողանայինք տպագրել և այդ տպագրուածն ալ յաճախ 20% միշտ վնասուած ու թերթ կ'ըլլային, որով մէջ 9 ժամ շարունակ ամենէն վարժ և յաջողակ վարպետներ անգամ, միշտ մերենային վրայ ծովելով ու բարձրանալով, բազուկներ ու ոորեր անընդհատ տարուրելով և մանաւանդ հեւասպառ ու ըրտնաթոր աշխատութեամբ, հազիւ կը կարողանային ծրար մը թուղթ (500 թերթ) ամրողջացած տպագրել. (այս էր այն ատենի տպագրուած մնձահատոր վեպերու ճշմարիտ թիւր): Գալով գրածուլումին, այն ալ զրեթէ մի և նոյն անտանելի գուարութեամբ կը կատարուէր, և ինչ որ մենք այսօր մէկ վայրկենի մէջ, շահմահ հազարաւորներ, այլ բանի մը հարիւներ կը ստանանց առանց թերենիս իսկ յոգնեցնելու և նուազագոյն ծախցով, դեռ ասկէ յիսուն տարիներ առաջ նոյնը չէլինք կարող ստանալ ամրողջ օրուան մը մէջ. և ամենէն կարող կամ վարպետ համարուած գրածուլիչներն անգամ, առտուրնէ իրիկուն բոցավառ հնոցի մը և գարշարոյր կամ թունալից հալոցի մ'առջև կանգնած, շարունակ աշխատելով՝ հազիւ. կը կարողանային օխա մը տառ յանձնելու տպարանին, որոնք դեռ պէտք կ'ունենային բանի մ'անգամներ ձեռք առնելու մի առմի, որպէս զի իրբ տառ կարենան գործածուիլ անոնք. տարրերութիւնը ահաւոր է և տարրերութիւն չի վերցներ բնաւ:

Չորրնամ ըսելու, թէ այս մի և նոյն պայմաններով Ֆէտէեան ալ իր առանձնայատուկ գրածուլարանը ունէր, ուր աշխատած էին զրեթէ կ. Պոլսոյ, մեր այն ատենի գրածուլիչ վարպետներէն շատերը, որոց անուննելոց մոոցած եմ զժրախսուարար, և հազիւ Չամաշըրճեան մը կը յիշեմ, որուցով աշխատած եմ քիչ մ'ատեն. անոնք իրարու մէջ անցած երկու կառը երկաթեայ կաղապարներով մի առ մի կը ծովէին տառերը և յետոյ կը տաշէին ու կը խար-

տոքէին: Ցէսէեան 1867ին, իր վերջին բարիզ ուղկորութենէ վերադարձին էր որ յաղողեցաւ տեղւոյն արցունական տպարանէն նորահնար զրածութումի մեղենայ մը ձեռք անցընել և առաջին անգամ ըլլալով՝ փոխազրել զայն իզմիր. սակայն չկրողացաւ երբեք գործազրութեան զնել իր վերահաս երկարատեւ հիւանդութեան և 1868ին վաղահաս մահուան պատճառաւ:

(Եարութակելի)

ՅՈՎՀ. Ա. ԱՐԹՈՒՐ

գէսը կատարուած է սեպտ. 7ին՝ ներկայ յութեամբ իսալիոյ Նախարարագետին:

### ՈՒՆԿԻՒՎԻՉ ԴԻՊ Ի ՀԱՅՐԵՆԻՔ

Հներիկոս ՍԵՆԿԻԵՎԻՇի մարմինը (- 1916 Նոյեմբ. 15 ի Վէկէ), որ թաղուած էր կաթուուղիկէ եկեղեցւոյ մը ներցնուղիին մէջ, իր զերեզմանէն հանելու և հայրենիք փոխազրելու համար Լեհաստանի մէջ կազմուած է մասնախումբ մը զիսնականներէ և զեղարուեստագէտներէ: Որոշուած է որ մարմինը պիտի փոխազրուի ներկայ տարւոյս նոյեմբերին, որուն համար Լեհաստան մէծ ընդունելութիւն մը կը պատրաստէ:

### ՀԱՅԻՌԱՎԱԿԱՆ ԳԻՒՏ

Այսանոյի (Կարուի) մէջ՝ այժմեան Զերմակային նէնքին բով գոնուեր են յոյն - հոգովմէական մեծդի բաղնիցի մը մասերը: Պեղութերն աշխուժութեամբ կը շարունակուին:

### ՏԱՐԵՒԱՐՉ ՄԸ

Կէօթէի ծննդիան 17օրդ տարեղարձը փառաւորութեամբ կատարուեր է Վէյմարի մէջ: Պաշտօնականը տեղի ունեցեր է Արմագրուսդի սրահին մէջ, ուր Բրօֆ. Անգոյ «Կէօթէ» Ընկերակցութեան նախագահը ճառով մը ցուցազրեր է մեծ բանաստեղծին կեանցն ու գործը: Երկրորդ հանդէս մ'ալ կատարուած է Կէօթէի տան մէջ:

### ԳԻՏԱՐՁԱԿԱՆ ՎԸ ՄԸՀԸ

Լոնտրույի մէջ վախճաներ է անզդիացի միծ բնախօսը Sir William Payliss. սա զիսական աշխարհի ծանօթ է ջրային դրութեան, երակի ընդլայնումի և այլ ուսումնասիրութիւններով: Իւր զիսաւոր գործը «Ոկրունք բնախօսութեան» տպագրուած 1914ին՝ որ աշխարհածանօթ դարձած է՝ չի սահմանափակուիր լոկ զիտական ապացոյցներու վրայ, այլ ունի շատ հետաքրքրական ընդարձակ մաս մը ինքնակենսագրութեան:

### ՑՈՒՇԱՐՁԱԿԱՆ ՎԱՐԴԱԿԱՆ ԳՐԱԳԻՒՌՈՒ

Մանդովյայի մէջ քաղաքապետութեան ծախըով պիտի կանգնուի հոչականուն բանաստեղծին համար յուշարձան մը, Լուքա Փելլըրամի շերակուտականին պատրաստած ծրագրին համեմատ: Ալբէն սկսած են պեղումի առաջին գործերը Վիբրագիեան հրապարակին մէջ: Հիմը պիտի դրուի երեցուէս մեզը խորութեամբ, ու զրեթէ 330 մեղը ցառակուսի ընդարձակութիւն պիտի ունենայ: Ցուշարձանը պէտք է լինայ 1926ին, և Մանդովա 1930ին պիտի կատարէ հանդիսաւոր կերպով հոյակապ քերթողին երկաղաքարամեայ տարեղարձը: Առաջին բարը դնելու հան-

### ԼԵՌ ՄԸ ՈՐ ՔԱԼԵԼ ԿԸ ՍԿԱՒ

Արմենյի (Երկիր Կալէսի) հովիտը - ուր կը բնակի 100 հազար բնակիչ - կը գտնուի Դրուրիփարահի մէկ լեռնային Կոյտէն ջախճախուելու սպառնալիքին տակ, վասն զի անկիա սկսած է շարժիլ գէպի հովիտը՝ տեղասարափ անձրէներուն հետեւանքով: Կացութիւնը շատ լուրջ նկատուած է, անոր համար զրկուած են երկարաններ ու ձեռնհաս անձեր՝ քննելու համար զիրքը և վայրկենին պահանջած զգուշութիւնները տեսնելու: